

կիրենբուռն վրայ: Հարկաւ Աղեքսանդր, որ զինուորական հրամանատարութեան արտօնութիւնը կը զլանար սատրապներուն, եւ անոնց միմիայն քաղաքական վարչութեան իրաւասու-
 Թիւնը կը թողուր, զինուորական կցորդ մըն ալ զրկեց Արաստան, Ազոնի գործակցելու, բայց այս զինուորական կցորդին անունը մեզի հասած
 չի թուիր, քանի որ աւանդութիւնը զանի շփոթած է բուն կուսակալին հետ: Յետոյ՝ երբ Աղեքսանդրի մահէն վերջը (323ին) Պերդիկ-
 կաս պաշտօնանկ ըրաւ բնիկ սատրապները եւ անոնց տեղ Մակեդոնացիներ նշանակեց, Ազոն՝
 Արաց իրեն հանդէպ համակրութեան վստահ, եւ երկրին բնական ամրութենէն ու հեռուորու-
 Թենէն քաջալերուած, կը թուի թէ ապստամբեցաւ Մակեդոնական պետութեան դէմ: Այս
 ըլլալ կը թուի աւանդութեան «Եւ դարձաւ ի Յունաց, եւ եհար ի նոցանէ զբազումս» խօսքին (Ջուան. 21) բնական նշանակութիւնը. Հա-
 մեմատէ նաեւ Քուլջիսոյ առ Փառնաւազ պատաս-
 Խանին սա նախադասութիւնը. «Եւ ձեռն տան մեզ Յոյքն, եւ ապստամբեաց ի նոցանէ Ազոն» (Ջուան. 22):

Արաց վէպը կ'աւանդէ որ Աղեքսանդր «բաժանեաց զԻշխանութիւն իւր չորից ազգա-
 կանաց իւրոց. Անտիոքո՝ որ զԱնտիոք շինեաց, զԱտրեստան» (Ջուան. 21): Աստիճանք կը
 յաւելու. «Եւ զՀայաստան եւ զամենայն երկիրն արեւելից» (անդ. ծան. 2): Այս քառամասն բա-
 Ժանուամբ եղաւ նախ Աղեքսանդրի մահէն երկու տարի վերջ (321ին), Տրիպարատիսոսի դաշնա-
 դրութեամբ. եւ արեւելեան բաժինն ստացողն էր Սելեւկոս Նիկատովը, որ նաեւ շինողն եղաւ Անտիոք քաղաքին (Ն. Բ. 300ին), եւ որուն վերջերը (293էն սկսեալ): Բայց Ն. Բ. 321ին Բիւթանիայէն մինչեւ Մարաստան ու Արաստան, ներ, ընդ որս նաեւ Հայաստան ու Արաստան, տակաւին կը մնար Եւմենէսի յանձանձնութեան ներքեւ (տես J. P. Mahaffy, Alexander's Empire, p. 50):

Բոլորովին պատմական համարելու ենք Փառնաւազի հիմնադիր ըլլալը Արաց թագաւորութեան: Փառնաւազ անունը, ինչպէս յետոյ պիտի տեսնենք, կը կրկնուի Արաց արքայական գերդաստանին մէջ: Բիւզանդարանի պէս արժանահաւատազբիւր մըն ալ կը վկայէ թէ Արաց թագաւորական գերդաստանը Փանուաւազեան ծագում ունէր: Bartholomäi (Lettres numism., p. 70) պատկերով դրամ մըն ալ

կ'ընծայէ Արաց թագաւորութեան հիմնադիր Փառնաւազին:

Անշուշտ աւելի վէպ են քան պատմութիւն այն մարմանութիւնները զորս Արաց պատմիչք կու տան Փառնաւազի անձնաւորութեան մասին եւ այն կերպին վրայ, որով նա Արաց թագաւորութեան հասաւ: Աւանդութիւնն զՓառնաւազ կ'ուզէ ներկայացնել իբրեւ բնիկ Արացի: Բայց Փառնաւազ իր անունովն ինքզինք կը մատնէ պարսիկ ծագումով: Փառնաւազի պարսիկ ծագում ունենալուն ուրիշ երեք ապացոյց սիկ ծագում ունենալուն հօտէ հօտ ընդհարաբար ալ կուտայ մեզ նոյն իսկ Արաց վէպը: «Վէպը թէ եւ զՓառնաւազ ի հօրէ յորդոցն Մցիսեթոյ կամ Բարթլոսեան կը ներկայացնէ, սակայն գոնէ ի մօրէ պարսիկ ըլլալն ալ չ'ուրանար (Ջուան. 21, 25): Բ. Ջուանչէր (էջ 24) կ'ըսէ թէ «Փառնաւազ սահմանեաց կողմնակալս թէ «Փառնաւազ սահմանեաց կողմնակալս ութ», բայց իսկ եւ իսկ յետոյ կը թուարկէ եթէ կողմնակալութիւն միայն, եւ այս նմանութիւն է Ա. քեմենեան դրութեան, եւ արդէն ասոր բացորոշ կը վկայէ աւանդութիւնն իսկ քիչ մը վար. «Եւ կարգեցաւ աշխարհն նման թագաւորութեանն Պարսից»: Գ. Նոյն-նման կ'աւանդէ. «Եւ արար պատկեր մի մեծ յանուն իւր, եւ նա ինքն է Արմազ, զի ի պարսիկ լեզուն Արմազ կոչէին զՓառնաւազ»: Ջուանչէրի ուրիշ տեղերէն (էջ 46, 47, 48, 57) կը տրվենք Արմազ կամ Արամազ վրացական արտասանութիւնն է Արամազ անունն, որով աստուածութիւնն ալ պարսկա-
 կան կ'ըլլայ:

Ընդհակառակն աւանդութեան ներքին տուիքներուն համեմատ Փառնաւազի մայրն էր Արացի, քոյր ըլլալով «Սամարոսի, որ տանուտէր էր Մցիսեթոյ» (Ջուան. 21), այսինքն՝ Արաստանի այն ատենուան մայրաքաղաքին, ուստի բնականաբար Սամարոս բնիկ Արացի իշխան մըն էր: Այս իմաստով պէտք է հասկնալ նաեւ Քուլջիսոյ խօսքն առ Փառնաւազ. «Ի նախնեաց տանուտերանց տան Արաց ես դու, եւ վայել է քեզ իշխանութիւն» (Ջուան. 12):

Արաց թագաւորութեան հիմնադիր այս Փառնաւազն ըստ մեզ նոյն էր այդ Փառնաւազին հետ, Արտաւազի որդւոյն, եւ աւելի հռչակաւոր ուրիշ Փառնաւազի մը թուան (Justi, Iran, Namenbuch, Παρναβάζος, Nr. 4):

որ դարեհ Գ. կողմանոսի օրով ծովեզերաց հրամանատար էր, եւ Մեմնոնի մահէն ետքը Պարսից նաւատորմի ծովակալ եղաւ (Arrian II, 1, եւ յաճախագոյնս. Curtius III,

13, 14): Գարեհի պարտութենէն յետոյ Մակեդոնացւոց կողմն անցաւ, եւ ատեն մը զօրաւար էր Եւփինէսի ներքեւ (Plutarch, Eum. VIII, 1): Մեզի շատ հաւանական կուգայ խորհիլ թէ այս մարդը Եւփինէսի (Ն. Բ. 316ին) Մարաց երկրին մէջ դուաճանութեամբ սպանուելէն յետոյ իրապէս Վրաստան ապաստանեցաւ, եւ այդ երկրին ազնուական գերդաստանաց հետ իր նախահարց ունեցած խնամական յարաբերութեանց յենլով ու Ազոնի դէմ առժամն տիրող ընդհանուր դժգոհութենէն օգտուելով՝ անմիջապէս ասպարէզ եկաւ իբրեւ Վրաստանի իշխանութեան թեկնածու, եւ յաջողելով այս ձեռնակին մէջ՝ այսէս Վրաց անկախութեան սկզբնապատճառն եղաւ: Աւանդութեան ցոյց տուած թուականը, Ն. Բ. 315, քաջապէս կը համապատասխանէ ասոր, քանի որ այնպէս կը ներկայացնէ թէ Փառնաւազ մէկ տարուան մէջ նուաճեց ամբողջ Վրաստանն իր իշխանութեան ներքեւ (Ջուան. 23):

Բայց Ազոն չուզեց առանց պայքարի տեղի տալ: Ապա Փառնաւազ «արձակեաց դեսպանս առ Անտիոքոս [իմա Սելեւկոս] բազում ընծայիւք, եւ խնդրեաց օգնութիւն ընդդէմ Յունաց, եւ խոստացաւ ծառայել նմա» (Ջուան. 23): Հոս «Յոյք», ասացուածով բնականաբար կը հասկցուի Անտիգոնոս Միականին, որուն անցաւ 316ին Եւփինէսի մահէն յետոյ Փոքր Ասիոյ գերիշխանութիւնը եւ ձեռքը մնաց մինչեւ 01: Ազոն՝ նեղը մնացած՝ կը թուի թէ օգնութիւն խնդրեց Անտիգոնոսէ, որ անտես չըրաւ անոր խնդիրքը: Սելեւկոս ալ բնականաբար սիրով պիտի ընդունէր Փառնաւազի առաջարկը, ինչպէս աւանդութիւնն անմիջապէս կը յարէ. «ընկալաւ զբանս նորա յօժարութեամբ եւ անուանեաց զնա որդի իւր, եւ առաքեաց նմա թագ, եւ հրամայեաց իշխանացն Հայոց օգնել նմա» (անդ): Ոչինչ կայ պատմութեան ընթացքին մէջ՝ հակառակ այս յայտարարութեան թէ Սելեւկոս «Հայոց իշխաններուն» հրամայեց զօրքով օգնել Փառնաւազին, քանզի կը թուի թէ Եւփինէսի մահէն ետքն ալ Հայաստան գոնէ անուանապէս կը ձանձար Մակեդոնացւոց վերին իշխանութիւնը (Mahaffy, p. 50; comp. p. 58): Ջայս կը հաստատէ նաեւ Գրիգորոս Սիկիլեցւոյն աղբիւրներէն մէկուն մէջ Հայոց Երուանդ (Արդուատ) թագաւորին տակաւին Ն. Բ. 315ին «Որոնտ սատրապ», կոչուամով յիշուիլը:

«Իսկ ի գալ միւսոյ ամին, միաբանեցաւ Ազոն ընդ Յունաց, եւ արար ժողով բազմու-

թեան հեծելոց՝ ի վերայ Փառնաւազայ: Եւ նա զիւրան ժողովեաց, եւ եկն նմա զօրք յԱնտիոքոս: Եւ յառաջեաց քան զԱզոն ի քաղաք եւ յերկիրն Արտահանու, որ յանժամ ասիւր քաջաց քաղաք: Եւ անդ զիպեցան միմեանց. եւ յաղթեցաւ Ազոն, եւ մեռաւ ի տեղւոյն. եւ հարան զօրքն Յունաց: Եւ գնաց Փառնաւազ ի կողմանս Յունաց, եւ գերեաց զԱնձի եւ զԱնձուրա եւ զԵլեկացիս, եւ դարձաւ ի Վարձեթ եւ էառ զնա, եւ եկն ի Մցխեթա մեծաւ ուրախութեամբ, եւ զրաւեաց զամենայն գանձն Ազոնի, եւ մեծացաւ յոյժ», (Ջուան. 23): Հոս յիշուած Անձի տեղւոյ անունը թերեւս նոյն է Ջուանշէրի այլուր (էջ 79) յիշած Անձիանձ անուան հետ, որուն համար կ'ըսէ թէ «Գերեզման Սրբոյն Գրիգորի» էր: Արդ, Բիւզանդարանէն գիտենք թէ Գրիգոր Լուսաւորչի գերեզմանը կը գտնուէր Եկեղեաց գաւառի Թորգան գիւղին մէջ: Միեւնոյն բաւառին մէջ էր նաեւ Եղիգի (Elegeia) անուանեալ ամրոցը, որ թերեւս նոյն է Ջուանշէրի յիշած «Ելեկացիքին», հետ: Իսկ Անձուրա անունը թերեւս հարկ է Մանուկ սրբադրել: Ստրաբոն կը վկայէ թէ Եկեղեաց գաւառը Արտաքսիասի օրերէն առաջ կատաւոնացւոց ձեռքն էր: Ուստի կը թուի թէ Փառնաւազ (հարկաւ Հայոց աշակցութեամբ) պատժեց կատաւոնացիները, որոնք Անտիգոնոսի կողմը բռնած կ'երեւին այս պատերազմին մէջ: Տարակոյս չկայ թէ Սելեւկոս այս ազգային ազատագրման ձեռնարկին քաջալեր եւ օժանդակ կը հանդիսանար գլխաւորապէս սա շարժառիթով որ անկէ տուժողն էր իր հակառակորդ մրցակիցն՝ Անտիգոնոս:

Իպսոսի ճակատամարտէն յետոյ (Ն. Բ. 301)՝ երբ Աղեքսանդրի պետութիւնը վերջնականապէս չորսի բաժնուեցաւ, Վրաստան պաշտօնապէս Լիւսիմաքոսի բաժնին մէջ համարուեցաւ, գուցէ իբրեւ մաս նկատուելով Պոնտոսի. մինչդեռ Հայաստան՝ Ատրեստանի եւ ուրիշ արեւելեան երկիրներու հետ Սելեւկոսի բաժնին մէջ համարուեցաւ: Բայց Լիւսիմաքոսի գործն անյաջող էր, որով Սելեւկոս մինչեւ անգամ Փոքր Ասիոյ մէջ շատ տեղեր խլեց անոր ձեռքէն: Բնականաբար Վրաստան ալ շարունակեց Սելեւկեանց հանդէպ իր թեւարկեալ զինակիցի գիբքին մէջ: Լիւսիմաքոսի մահուան վրայ (293)՝ Սելեւկոս եւ կասանդր իրենց մէջ բաժնեցին անոր երկիրները, որով վերջ տրուեցաւ Աղեքսանդրի պետութեան քառամասն բաժանման, եւ այսուհետեւ իրապէս եռամասն բաժանում մը կար: Միեւնոյն տարին

կրնար ուրիշ բան ցուցնել՝ եթէ ոչ Անտիոքոս է. ին մեծ պարտութիւնը Պարթեաց շրջափակումը Բ. արքային ձեռքով, եւ տարածում մահը, «որ ընդ միշտ վերջ տուաւ Ասորոց կողմանէ սպասելիք ո եւ է վտանգի», եւ որ ըստ Գուտտիոսի եղած ըլլալու է Ն. Բ. 129 ին իբր Փետրուարին: (ՀԱ. 1904 էջ 334ա: Համեմատե՛ս ամողջ հատուածը. նաեւ Rawlinson, III. 59):

Բայց եթէ Վրաց աւանդութիւնն անմեղ է ամէն այս տեսակ փիլիսոփայական ընդհանրացումներէ եւ գուցէ տառապէս կը հասկնայ Անտիոքոս Ա. ի մահը, ինչ որ ամէնէն բնական մեկնութիւնն է, ուրեմն Մրուան Ա. իշխած պիտի ըլլայ մեկուկէս դարով յառաջ քան այդ թուականը զոր ժամանակագրութիւնը կը վերագրէ իրեն: Այսպէս, Սայուրմակի ընծայուած 75 տարւոյ իշխանութիւնը գուցէ հարկ է ասոր մէկ տասներորդին իջեցնել, այսինքն՝ 7 կամ 8 տարւոյ: Նոյպէս Մրուանինը կրճատել պէտք է գրեթէ 10 տարւոյ: Եւ աւանդութեան ներքին ցուցմանց մէջ ոչինչ կայ ասոր հակառակող, եւ շատ բան՝ ինպատ: Մանաւանդ հարկ է նկատել որ Սայուրմակ եւ Մրուան անմիջական յաջորդներն են Փառնաւազի, որուն արդէն աւանդութիւնը բացորոշ կ'ընծայէ չափազանց երկար իշխանութիւն մը: Մինչեւ անգամ պէտք է Փառնաւազի ընծայուած այս 65 տարիներու սկիզբը հաշուել գոնէ Մեծն Աղեքսանդրի արշաւանաց սկիզբէն. քանի որ ըստ աւանդութեան 27 տարեկան էր Փառնաւազ այդ 65 տարւոյ շրջանին սկիզբը, մինչդեռ, եթէ մեր վերի ենթադրութիւնն ուղիղ է, աւելի տարեց ըլլալու էր Վրաց թագաւորութեան հասած ատենը, որովհետեւ նա եղեր էր նախապէս ատեն մը Գարեհ Ք. Պրոմանոսի օրով ծովեզերաց եւ նաւային հրամանատար, եւ ապա Եւֆրատի ներքեւ զօրավար՝ մինչեւ Ն. Բ. 316 թուականը: Այսպէս հաշուելով՝ իր 65-ամեայ գործունէութիւնը կը հանդեպի Ն. Բ. 333—268 ին. ուստի Սայուրմակ՝ 268—260 եւ Մրուան՝ 260—250 ին իշխած կ'ըլլան:

Թէ Մրուանի մահուան համար Ն. Բ. 250 է աւելի ուշ թուական մը անկարելի է, կ'ապացուցուի ուրիշ պարագայով մըն ալ: Աւանդութիւնը կը յիշէ Վրաց թագաւոր մը Բարտոն անուն, որ «մեռաւ ի պատերազմին: Եւ զի ոչ ունէր որդի, այլ գուտար մի զոր տուեալ էր յամուանութիւն որդւոյն Բուջիսոյ, զի լինիցի ժառանգ արքայութեան. եւ արար զայն վասն հաճելոյ զՎերս, որ ոչ կամէին զօտարազ-

դի թագաւորութիւնն, այլ զՓառնաւազունիսն միայն, այլ եւ. նա (Քուջիսոյ որդին) սպանաւ ի նմին պատերազմին, որում անունն էր Բարթամ.» (Ջուան. 28): Ջուանչերի Պատմութեան հրատարակիչը «որդւոյն Քուջիսոյ» բացատրութեան համար կը ծանօթագրէ. «Այն է՝ առ մի որ յազգէն Քուջիսոյ, եւ ոչ որդւոյ ըստ առաջին նշանակութեան բառին:» Բայց ըստ մեզ՝ այս բառը աւանդութեան նախնական ձեւը մատնող նշաններէն մէկն է եւ կը ցուցնէ թէ ստուգիւ երկու դարէ աւելի անջրպետ մը չէր բաժնեւր այս Բարտոնը Փառնաւազէն, որու ժամանակակիցն ու գործակիցն էր Քուջիս, եւ թէ ժամանակագրական ցանկն իր ներկայ վիճակով շինծու է բողորովին: Ասկէ զատ, ձիշդ միւսնոյն բանը պատմուած է իբրեւ Փառնաւազի անմիջական յաջորդ ներկայացուած Սայուրմակին համար. «Եւ ան զգուտար Պարտաւայ իշխանին՝ իւր ի կնութիւն՝ Պարսիկ ազգաւ. եւ ծնաւ նմա երկու դուտար. [այսինքն՝ Սայուրմակ արու զաւակ չունեցաւ.] եւ զմին ետ Մրուանայ՝ մօրաքեռ որդւոյ կնոջ իւրոյ պարսկի, եւ անուանեաց զ[նա] որդի իւր. եւ միւսն ետ որդւոյ Բուջիսն, որ էր հօրաքեռորդի իւր.» (Ջուան. 25): Հաւանականաբար այս երկու աւանդութիւնները կը հային միւսնոյն անձին: Հետեւաբար հարկ է ժամանակագրութեան երկու Մրուանները միացնել: Արդէն, ինչպէս ետքէն պիտի տեսնենք, աւանդութեան երկրորդ Մրուանն աւելորդ է ժամանակագրութեան իրեն ընծայած դիրքին մէջ: Նմանապէս կը հետեւի թէ Սայուրմակ եւ Բարտոն միւսնոյն անձին վերագրուած երկու տարբեր անուններ են: Երկու աւանդութիւնները համեմատելով՝ կը սորվինք թէ Մրուանը, Վրաց թագաւորին պարսկազգի փեսան, առաջ գահաժառանգ կը նշանակուի իր աներոջ կողմանէ. սակայն վերջին ազգին առարկելուն առջեւ տեղի տալով՝ թագաւորն իր միւս փեսան, Քուջիսոյ որդին Բարթամը, գահաժառանգ կ'ընէ: Ասոր վրայ Մրուան յեղափոխութիւն մը կը հանէ, յորում կը յաղթահարէ եւ կը սպանէ իր աները ու քեներակը եւ առժամանակ մի Պարսից օժանդակութեամբ կը տիրապետէ Վրաց երկրին: Արդ, այս Բարթամի որդին էր, ըստ աւանդութեան Աղրիկ մը, որ Հայոց օժանդակութեամբ ետ խլեց գահը եւ որու օրով Պարթեւք կ'ապրտամբին Մակեդոնացիներէն. «Ի սոյն ժամանակս Պարսք [= Պարթեւք] սպաւտամբեցին ի Մակեդոնացոց, եզին իւրեանց թագաւոր զԱթիան իմաստուն» (Ջուան. 30): Տարակոյս

չկայ թէ հոս ակնարկուած եղելութիւնն է Պարթեւաց ապստամբութիւնը, եւ թէ Աժիան անունը հարկ է Արշակ սրբագրել: Բայց այդ դէպքը պատահեցաւ Ն. Բ. 250 ին, եւ ոչ թէ յետ Բրիտոսի Ա. դարուն մէջ՝ ինչպէս կը դնէ ժամանակագրութիւնը: Մեզի կը թուի թէ Ադրիկի մասին աւանդութեան վաւերական ու էական մասն էր Պարթեւաց ապստամբութեան տոյն յիշատակութիւնը, զոր հակառակ Ադրիկի վէպին կրած տեղափոխութեան անփոփոխ պահած է ժամանակագրութեան յետնադարեան խմբա- գիրը, առանց ամենեւին անդրադառնալու թէ ասով մեծ հակասութեան մէջ կ'իյնար, քանի որ անիմաստ բան է Յիսուսի ծնունդը պատմելէ վերջը տակաւին Մակեդոնացիներէ ապստամբելու խօսքն ընել: Այս կը նշանակէ թէ աւանդու- թեան ներքին ցուցմանց համեմատ՝ Ադրիկը կ'ապրէր ու կ'իջիւէր Ն. Բ. երրորդ դարուն մէջ տեղերը: Եւ այս քաջապէս կը համաձայնի ժամանակագրութեան մեր վերեւ առաջարկած վերակազմութեան, եւ կը ստուգէ զայն:

Այս կածիքը եւս առաւել հաստատող ուրիշ պարագայ մըն ալ կայ: Ադրիկի համար աւանդութիւնը կ'ըսէ թէ Հայոց մէջ անելով՝ անձնեայ մարդ մ'եղաւ եւ յաջողակ գտնուելով Հայոց ու Ասորոց միջեւ եղած պատե- րազմներուն մէջ՝ շատ ըմբշամարտիկներ սպա- նեց անոնցմէ: Ապա Հայոցմէ զորք առնելով՝ գնաց Վրաց գահը վերստանալու (Ջուան, 28): Սակայն Ն. Բ. 3 ի կամ 16 ի ատենները (որ ատեն Ադրիկ իշխել սկսած ըլլալու է ըստ ժամա- նակագրութեան), Հայք պատերազմներ չունէին Ասորոց հետ, որոնք արդէն շատոնց դադրած էին թագաւորութիւն ունենալէ. եւ ք. Հայք) որ չուզէին թագաւորութիւն ունենայն ունեցող զէմ պաշտ- պանութիւն գտնելու համար իրենք անդադար ստիպուած էին Պարթեւներն օգնութեան կան- չելու, երբեք ի վիճակի չէին այն ատեն Վրաց գործերուն միջամտելու: Ընդհակառակն Ն. Բ. 250 ին ատենները, որ ատեն Ադրիկ գահակալած կաւին հզօր պետութիւն մ'ունէին եւ իրապէս Հայք իրենց անկախութիւնը պաշտպանելու համար Սելեւկեանց դէմ պատերազմներ ունեցած են: Եւ դարձեալ, արտաքին վաւերական աղբիւրներէ թագաւորք ասպնջականութիւն եւ հզօր աջակ- ցութիւն կը շնորհէին օտարազգի փախստական արքայորդիներու եւ իշխանութեան թեկնա- ծուններու:

Ե.

Վրաց ժամանակագրութեան այս վերա- կազմութիւնը մեծ կարեւորութիւն ունի նաև Հայոց աւանդական պատմութեան ամենէն շահե- կան մէկ դրուագը լուսարանելու: Արտաշեսեան վեպասանութեան մէջ կը յիշուի Վրաց թա- գաւոր մը, Խարձամ անուն (Խոր., Պատմ., Բ.), որ իբր թէ գերի բռնած է Հայոց Ար- տաշէս թագաւորին կրտսեր որդին Ջարեհը: Վրաց ժամանակագրութիւնը միեւնոյն եղելու- թիւնը կը վիպէ Արմազէտին կամ Ազմայէրին համար, որ իբր թէ իշխեր է Յ. Բ. 87—103 ին Արմազէ ճիւղին մէջ: Միւս կողմէն, ժամանա- կագրութիւնը նոյն ճիւղին մէջ քիչ մ'աւելի առաջ (Յ. Բ. 55—72) կու տայ Բարթամ անուն ուրիշ թագաւոր մը, որուն անունը տառա- պէս լաւագոյնս կը յարմարի Խորենացիէն աւան- դեալ Խարձամ անուն: Այս կէտերը դիտած է ընդ այլս նաև Գարագաշեան, ինչպէս պարզ քննութիւն մը կարող է ցուցնել, Խարձամի եւ Ջարեհի վերաբերեալ այդ փոքր դրուագը հիմնական տարբէն մէկն է Արտաշեսեան վեպա- սանութեան, եւ քանի որ այդ վեպասանութիւնն էական կէտերով իրապէս կը վերաբերի Արտա- քսիաս-Արտաշէս կուսակալ-թագաւորին (իշխած՝ Ն. Բ. 193—159), հետեւաբար Ջարեհը գերի բռնող Վրաց թագաւորն ալ պիտի պատկանէր այդ միեւնոյն կանուխ ժամանակամիջոցին: Այսու բնական թելադրութիւն մը կ'ունենանք Բարթամ անունը փոխադրելու Արտաքսիասեան Խարձամ անունը արդէն հանդիպեցանք շրջանին, Բայց վերն արդէն հանդիպեցանք անուն Բարթամի, հօրը Ադրիկին, զոր անկախ պատճառներով փոխադրելի գտանք դէպի երրորդ դարը Ն. Բ.: Սակայն դեռ ասկէ աւելին կրնանք տեսնել:

Այդ նոյն Ադրիկին համար Վրաց աւան- դութիւնը՝ Պարթեաց ապստամբութեան վերա- բերող նախագասութեան անմիջապէս յարելով կ'ըսէ թէ «թագ եղ երկուց որդուց իւրոց՝ բա- ժանելով նոցա զերկիրն. զԲարթլ բազում սահմանօք ետ Բարտոսոյ, եւ ք. Խունանայ մինչեւ ի Վլարձեթ ետ Բարթամանայ. եւ մե- տեւորութեան մասին ալ Ջուանչէրի արդի բնա- տեւորութեան ամաց էր ի թագա- գիրը կ'ըսէ թէ «երեսուն ամաց էր ի թագա- ւորին իւրում, եւ քառասուն եւ հինգ ամ թագաւորեաց ի վերայ Վրաց» (էջ 29). Իսկ ժամանակագրութիւնը 57 տարուց իշխանու- թիւն կը վերագրէ անոր: Մենք, ինչպէս այլուր, հոս ալ Ջուանչէրի բնագրին մէջ նշանակուած

45 թիւը նախընտրելի կը դատենք քան ժամանակադրութեան ընծայած 57 տարին: Ենթադրելով որ Պարթեւաց ապստամբութիւնը Ագրիկի իշխանութեան իսկ եւ իսկ սկիզբը պատահեցաւ, նա թագաւորած կ'ըլլայ Ն. Բ. 250—205 ին: Աւանդութիւնն իրեն յաջորդող երկու դահակից որդւոց 17 տարոյ իշխանութիւն կ'ընծայէ: Ընդունելով այս թիւն իրրեւ ուղիղ, քարթամ կամ քարթման, ըստ Խորենացւոյն՝ Խարձամ, որ կ'իշխէր Արաստանի այն մասին վրայ որ ուղղակի յարաբերութիւն ունէր Հայաստանի հետ, թագաւորած է Ն. Բ. 205—188 ին, եւ այսպէս ժամանակակից կ'ըլլայ Արտաքսիաս-Արտաշէսի նախորդող Որոնդ Երուանդ Բ. ին:

Արտաշեսեան վիպասանութեան մէջ կը տեսնենք դարձեալ թէ Արաց թագաւոր մը հզօրապէս միջամտեր է Հայոց քաղաքական իրադարձութիւններուն: Տակիտոս երկայն կը պատմէ Փարսւման անուն Արաց թագաւորի մը վրայով, իշխած շուրջ 34—74 ին Յ. Բ., որ ստուգիւ խիստ կարեւոր դեր մ'ունեցած է Հայաստանի այդ շրջանի պատմութեան մէջ. եւ քանի որ վիպասանութեան ներկայ ձեւին համեմատ ալ զոր կը գտնենք Խորենացւոյն քով, Փարսւման կը կոչուի Հայոց գործերուն միջամտող Արաց թագաւորը, ընդհանրապէս կարծուած է թէ Արտաշեսեան վիպասանութիւնը յետ քրիստոսի Ա. դարու գէպքերուն կէս-այլաբանական մէկ նկարագրութիւնն է: Բայց ըստ մեզ՝ սխալ է այս եզրակացութիւնը. որովհետեւ... չէ երբեք անկարելի որ նաեւ Ն. Բ. 200—190 ի տեսնենք Արաց թագաւոր մը ո եւ է կերպով մը միջամտած ըլլայ Հայոց ներքին կռիւներուն. եւ ք. ինչպէս կանխակալ կարծիքէ զերծ, ուշադիր քննութեամբ մը կարելի է գիւրաւ ստուգել, ազգային աւանդութեան մէջ Փարսւմանի վերագրեալ դերը էապէս կը տարբերի Տակիտոսի պատմածներէն: Եւ քանի որ Տակիտոսի վիպակութիւնը վճռական է Յ. Բ. 35—70 ի պարագաներուն համար, կը մնայ ըսել թէ հայկական աւանդութեան տարբեր ցուցմունքը, եթէ ո եւ է պատմական հիմ ունի, Ն. Բ. 200—190 ի պարագաներուն պիտի վերաբերի: Ուստի խնդիր կը ծագի թէ այս աւելի կանուխ ապրող Արաց թագաւորն ալ իրապէս Փարսւման կը կոչուէր թէ տարբեր անունով: Գարագաշեան կը կարծէ թէ Խորենացւոյ քով Փարսւման ձեւը օտար գրական աղբիւրէ փոխառութիւն կը մասնէ, իսկ Խարձամ՝ ձեւը բնիկ արեւելեան

աւանդութեան հետքը: Ըստ մեզ՝ առի ճշմարիտ է մասամբ, բայց Գարագաշեանի բուն նպատակէն տարբեր իմաստով մը: Այսինքն՝ Խորենացւոյ կամ անոր աղբեր քով՝ Արտաշէսին հակառակ Երուանդին օգնող Արաց թագաւորին Փարսւման կոչուին արդիւնք է նախնական վիպասանութեան տուիքներուն ընդխառնման Տրդատեան (Պահլաւունի) աւանդութեան հետ: Ուստի մենք կը խորհինք թէ Փարսւման չէր անունը Երուանդի զինակցող Արաց թագաւորին:

Հոս Արաց աւանդութիւնը կը հասնի մեր օգնութեան: Այն ալ կը յիշէ Հիւսիսայնոց այս միջամտութիւնը Հայոց գործերուն, բայց կարեւոր տարբերութիւններով: Նախ՝ Արաց երկու գահակից թագաւորներ կը յիշուին. երկրորդ՝ ասոնք կը կոչուին Բարտոս եւ քարթամ, երրորդ՝ ասոնք հարկատուներն են Հայոց թագաւոր Մեծին Երուանդի: Արդ, եթէ Արացի պատմիչէ մը գրաւորապէս քաղած ըլլար Խորենացին, ինչու երկու թագաւորները մէկի պիտի վերածէր՝ անունը փոխելով Փարսւմանի: Միւս կողմէն, եթէ ջուանչէր քաղած ըլլար Հայոց պատմիչէ մի, ինչու իր ազգին այնչափ աննպաստ եւ նուաստացուցիչ կերպով պիտի ներկայացնէր եղբուրթիւնը: Աւելի հաւանական է որ երկուքն ալ աւանդական աղբիւրներէ քաղեցին: Արական աւանդութիւնը կը թուի աւելի հաւատարիմ մնացած ըլլալ նախնական ձեւին, յորում Երուանդ կը ներկայանար իրրեւ մեծ արքայ մը՝ ընդ ձեռամբ ունենալով Արաց իշխանութիւնները: Իսկ հայկական ձեւն արդէն մասամբ փոփոխութիւն կրեր էր Տրդատեան աւանդութեան հետ ձուլուելով: Այս այլափոխեալ ձեւը հարկաւ Խորենացին դիմամբ եւս առաւել այլափոխեր է՝ աննպաստ լոյսով մը ներկայացնելու համար զԵրուանդ:

Ասկից բնականաբար կը հետեւի թէ Քարթամ կամ Խարձամ էր Երուանդի զինակցող երկու Արաց թագաւորներէն մէկը, եւ իրաւ՝ կարեւորագոյնը:

Այլուր պատճառներ մէջ բերինք ցուցնելու թէ Արաց աւանդութեան ցուցմունքը թագաւորութեան երկձիւղութեան մասին՝ անընդունելի է Յ. Բ. 55—129 (կամ ուղղեալ՝ 42—116) թուականներուն համար: Հիմայ մեր զննութեան արդիւնքը կու գայ նոր լոյս սփռելու այս խնդիրին վրայ: Մենք նախապէս (առանց նկատի առնելու թէ անուն մը Արմազլի՝ ճիւղին թէ Մցխեթայի ճիւղին վերագրուած ցանկին մէջ կը գտնուի), Փարսւմաններն ու Միհրդատ-

ները Համազասպներու հետ ընդունեցանք իբրև
իրապէս իշխած վերոյիշեալ շրջանին, ամբողջա-
կան Ղրատանի վրայ, եւ մեր այսպէս վարուե-
լուն կուուան ունեցանք օտար վաւերական աղբե-
րաց ու մանաւանդ արձանագրութեանց վկայու-
թիւնները: Այսպէս, երկու ճիւղերէն ալ մեր-
ժած եղանք Բարտոս, Բարթամ, Կայոս,
Ազերկ, Ազմայէր (Արմազէլ), Դերուկ, Աղմի
անունները: Արդ, Ղրաց ժամանակագրութեան
ցուցմունքը երկճիւղութեան մասին՝ կը թուի
արդիւնքն ըլլալ երկու ազգակներու. «. աւելի
հարստութեան մը վերաբերեալ աւանդու-
հին հարստութեան մը վերաբերեալ քրիստոնէական
թիւններուն փոխադրման դէպի քրիստոնէական
Ա. եւ Բ. դարերը, եւ կամ գուցէ թր ջամչեանի
ըրածին պէս խմբագրական ջանքի մը՝ երկու բո-
ւրովին տարբեր աղբիւրներու մէջ տրուած տե-
ղեկութիւնները համաձայնեցնելու, որով փո-
խանակ մէկը կամ միւսը մերժելու՝ երկու շար-
քերն ալ քով քովի կը դրուին իբրև զուգա-
հետական գիծեր. Բ. սա պարագային թէ գոնէ
ի սկզբան, Արդիկի երկու որդւոց ներքեւ, իրա-
պէս կրկին ճիւղով թագաւորութիւն եղած է:
Բայց թէ որչափ ատեն շարունակեց այդ երկ-
ճիւղութիւնը՝ այն չենք գիտեր: Յամենայն դէպս,
թագաւորութիւնը (որ մեզնի համար աւելի հե-
տաքրքրական է), շարունակած կ'երբեւի Ղրաց
գահին վրայ որդւոց յորդի դուստրութեան
չորս սերունդ ալ: Ուստի ժամանակագրութեան
ընծայած տարբերութիւններն ընդունելով, առ ի
չգոյէ լաւագունի, կը գտնենք թէ Բարթամի որդին
կամ Արմազէլ՝ 173-157, Գերուկ՝ 157-147,
Այսպէս Ազմայէր (Արմազէլ) ժամանա-
կակից կ'ըլլայ Արտաքսիասի վերջին օրերուն,
Ասկից կը հետեւի թէ Արտաշէսի որդին Զա-
րեհը գերի բռնողն էր Ազմայէր (Արմազէլ),
ինչպէս Ղրաց աւանդութիւնը կուտայ, եւ ոչ թէ
Խարձամ (այսինքն Բարթամ)՝ ինչպէս Խորե-
նացոյ քով ունինք: Վերջինիս քով եղած ա-
նուանափոխութիւնն արդիւնքն ըլլալ կը թուի
Բարթամի դերին շփոթուելուն Փարսմանի գերին
հետ, որով սկզբնական աւանդութեան մէջ կա-
րեւոր դիւք բռնող այդ անունն անպաշտօն մնա-
լով՝ անցուած է աւելի աննշան Ազմայէր ա-
նուան տեղ:

Աւանդութիւնն այժմեան ձեւին համեմատ
դուստրութիւն մըն ալ շարունակած կը ցուցնէ
Բարթամի ցեղը՝ Գերուկին ընծայելով Միհր-
դատ անուն որդի մը՝ 12 տարւոյ իշխանու-
թեամբ, եւ ապա սոյն Միհրդատին իբր թէ

ժամանակակից Փարսմանի մը որդին, Աղմի,
3 տարի, եւ հուսկ ուրեմն Փարսմանի կինը
Ղատանա, 14 տարի իշխանութեամբ: Մենք
վերեւ այս Միհրդատն ու Փարսմանը աւելի հա-
ւանականութեամբ քրիստոնէական Բ. դարուն
սկիզբներն իշխած ընդունեցանք, սակայն Արմի
ու Ղատանա թագուհին մերժեցինք: Թերեւս
այս երկուքն ալ պատկանին Բարթամեան ցեղին
եւ իշխած ըլլան Ն. Բ. երկրորդ դարուն: Այս-
պէս թէ այնպէս, կը թուի թէ Գերուկէն ետքը
դու 30 տարի ալ, եթէ ոչ աւելի, շարունա-
կած է Բարթամեան Գերդաստանը եւ իշխած
մինչեւ գրեթէ այդ դարուն վախճանը:

(Շոր-ն-ի-ի-ի)
ՆՂՐԱ Ս. ԶԱՍՏՈՒՆ



ՆՈՐ ԶՈՒՂԱՅԻՆ ԼՐԱԲԵՐ

(Պատմական ակնարկ 15 ամեակի ստորոշում)

90 ական թուականների սկզբում Զու-
ղահայ գրական, կուլտուրական կեանքն
սկսում է կենդանութեան նշաններ ցոյց
տալ: 1904 Յունուար 1ին Զուղահայ հո-
ւրիզնի վրայ բացում է մտաւոր վերա-
ծնութեան եւ հայ լրագրութեան պատմու-
թեան համար մի նոր ալշարոյս, որովհե-
տեւ այդ ժամանակ է ծնունդ առնում մի
նշանաւոր ձեռնարկութիւն, որը Զուղայի
ժամանակակից թանձր խաւարի մէջ փայ-
լում է որպէս մի լուսատու աստղ: Այդ
օրը, սրանից ուղիղ 15 տարի առաջ՝ Հ.
Բագրատ վարդապ. Վարդազարեանը հիմ-
նում է Նոր Զուղայի լրագրութեան թերթը,
որ տպւում է Ս. Ամենափրկչեան վան-
քում, որով եւ սկիզբ է առնում մի նոր
ըջան: Այդ լրագրորը նշանաւոր է, իբրև
առաջին լրագիրը Զուղահայերի մէջ:

Լրագրի զխաւոր նպատակն է հրա-
տարակել Պարսկաստանի հոգեւոր իշխա-
նութեան կարգադրութիւնները, այլեւ ազ-
գային, եկեղեցական-կրօնական, կրթական,
բարեգործական հաստատութիւնների մա-